

ՀՆՉԱԿ

ՀԱՆԴԵՍ ՏԱՍԽՈՐԵԱՅ

Գ. ՏԱՐԻ

ՀԱՏՈՅ Ե.

1888 ՓԵՏՐՎԱՐ 20

ԹԵՂ 11

Ա. Զ Գ Ա Յ Ի Ն



« ԽԱԹԵԲ ՀԱՄԱՐ ՀՈՒՄ ՀԱԷԼ ԿՈՒՏՈՒՅ ,

Ծառայ եմ հայր պատուական .

— Աստուած օրհնէ, Ամբակում աղա :

— Կը չնորհաւորեմ . յրագրաց մէջ բերկրութեամի
կարդացի թէ այս ինչ զաւառին առաջնորդ ընտրուած էք,
շատ ուրախ եմ որ նոյն գաւառը ձեզ նման արթուն հով-
ուի մը պաշտպանութեանը կը յանձնուի, որ մեր ներջերս մար-
դորսորդներու ձեռքն իխալու վասնդին ենթարկեալ էք :

— Ա՛ . թէ պէտ և հակառակ մեր կամաց ատանկ լնառ
բութիւն մը եղեր էք, բայց մենք այս ինչ էֆէնոփին աղ-
գուսիրական ազդեցութեանը չնորհիւ յաջողեցանք ընդու .
նել առ մեր հրաժարականը :

— Ի՞նչ կըսէք . . .

— Այո, * * * էֆէնոփին խոթերն համոր :

— Խոթեր համո՞ր .

— Այնչափ զարմանալու բան մը չէ, ըստ որում խոթեր
համար հում հաւն անգամ կուտուի

— Ճշմարիտ է . . բայց ներեցէք ինձ հայր պատուական հարցնել Ձեզ թէ՝ ինչո՞ւ համար պաշտօնէ կը փախչիք, միթէ ձեր ուխտին ու կոչմանը հակառակ վարուած չէք ըլլար .

— Ատամ դուն ալ ճանըմ Ամբակում աղու, կը տեսնեմ սր կամ բան մը չգիտես՝ և կամ չղիտնալ կը ձեւացնես. ռամկական առած մը «Կեշինէ հառէ քերէր» կըսէ, յիրափ տամն և վեց տարի առաջ երբ ոյս սքեմը զգեցյայ՝ խոստացայ ինձ յանձնուելիք ժողովուրդը հովուել, բայց անոր վրայ 16 տարիներ անցնելով՝ Քրոռք զանա եղաւ . ասկէց զատ, երկու երեք տարի առաջ խոստացովները որ այսօր խօսքերնին չեն բռներ կոր, ես չի բռնեմնէ ամօթէ է .

— Ատամկ բան մը ե՞րբ եղաւ .

— Միթէ մոռցա՞ք, ասկէ քանի մը տարի առաջ իբրև օրէնք հաստատուեցաւ և հրատարակուեցաւ թէ՝ գաւառական առաջնորդութենէ խոյս տուսզ եկեղեցտկանները Պոլսոյ մէջ պաշտօնի չպիտի կոչուէին, ընդհակառակն այսօր պաշտօնէ փախչող եկեղեցականները կեդրանական նախաթուոներու վրայ նատած մեծ պաշտօններ՝ կը վարեն .

— Քոել է որ այդ օրէնքը . . .

— Զուրը ինկաւ, ըստ որում մեր ձեռքը չէ՞ մի օրէնք կը զըենք, բայց ուզենք նէ խաթեր համար տւբենք կը կարդանք, և այս ալ մեղադրելի արարք մը չէ, քանի որ խաթեր համար հում հաւը կուտուէ:

— Եատ կը ցաւիմ որ դուք ալ այդ օրէնքը չի յարդող ներուն կը հետեիք .

— Ի՞նչ ընենք, եթէ չի հետեկնք, կեղբանին մէջ բարձր պաշտօնի մը գլուխ սնցնելիք չունինք :

— Քանի որ այդպէս է, ի՞նչու համար կեղբանը ձեր անունը ընտրելեաց ցանկին մէջ կը դնէ և դաւառական ժողովսերու կը յանձնաբարէ .

— Զեւակերպութիւն մ'է այդ որ ամենուն ալ կընէ, խաթրերնին չի կռտրելու համար, զոր օրինակ, մինչև իսկ գաւառի մը առաջնորդին ընտրութիւնը վաւերացուցած պահուն, նոյն եկեղեցականը ուրիշ՝ գաւառի մը առաջնորդութեան ընտրելի կը ներկայացնէ. բաց ասկից, կեդրոնը ընտրելեաց ցանկը դրկելէ առաջ մեր հաւանութիւնը առնելու է:

— Զեր հաւանութիւնը մի՞:

— Այո, կանխաւ հասկնալու է թէ արդեօք կը հաւանի՞նք այն գաւառին առաջնորդական պաշտօնը ստանձնել:

— Բայց օրէնքը ատանկ բան մը կը արամադրէ.

— Ի՞նչպէս խօսք հասկցնելու է քեզի, Ամբակում աղա, քանի որ մեզմէ առաջնակարգ եղող գասը այդ օրէնքը չի յարդեր, մենք ալ անոնց պիտի հետեւինք. գաւառական ժողովները բան դործ չունին նէ զմեղ իրենց առաջնորդ ընտրեն, եթէ ուչերնիս չուզէ մենք տստ ի չնորհս ազգասէր աղբեցութեանց կրնանք այդ պաշտօնէն անմիջապէս հրաժարիլ և տեղերնուու չերերալ:

— Ապա ուրեմն ի՞նչ հարկ կայ երկու օրը՝ անդամ մը լրադրաց միջոցաւ օտարն հարուածել, ըսելովթէ՝ «Եկեր են մեզմէ մարդ ուսալու»՝ քանի որ մենք չմեր ձեռքովլը դուռերնիս բաց կը թողունք, որով օտարականք ամենայն դիւրութեամբ կրնան մեր զաւակները գողնալ.

— Եփէնտիմ, այդ տեսակ զրութիւնները ուշակէն բաներ են, որոց ոչ միայն օտարականք՝ ոյլ մենք իսկ կարեւ սորութիւն չենք տար. հետեւաբար մնաք իսաղաղութեամբ, Ամբակում աղա.

— Տէր լնդ ձեզ, հայր պատուական:

Բոժ. — Հիմա հասկցաք սիրելի լնթերցովք, այսուհետեւ եթէ լրազրաց մէջ, « այն ինչ գաւառը կըօնափոխութեամբ դիմելու վրայ է, կամ օտարականք հոն ոտնձը»

գութիւն կընեն, » խօսքերը որ կարդաք՝ օտարը մի՛ մե-
զադրէք, զի քանի որ մենք անոր ասոր իշխին համար չենք
ուզիր արեղայ մը զրկելի գաւռու, անշուշտ այդ խա-
թեր չնարհիւ անպաշտպան և անհովիւ ձգուած հօտը
կը ցրուի և օտարին առ կըլլայ, թթէ թոյլութեամբ քսակ
նիս փողոցը ձգենք, զայն գտնողը յանցաւո՞ր եղած կըլլայ,
անուրանալի ճշմարտութիւն մ'է թէ՝ թոյլ և անզգոյշ վար-
ւողը միշտ կը կորսնցնէ և խաթեր համար հում հաւը ու-
տողն ալ միու կեսարէի կը հանդպի:

❖ Գաւառացի կարդ մը բաժանորդներէն կը խնդ-
րեմք որ գործակալները չի հոդնեցեն և պարտքերնին մին-
չև Մարտ 10 հատուցանեն, սոյն թուականէն ետքը որո-
շած եմք թերթերնուն առաքումը դադրեցնել և ձրինե-
րու յատկացուցած ցանկերնուս մէջ նշանակել իրենց ա-
նունները, ըստ որում 10 գահեկանի բաժանորդագին մը
գանձելու համար չորս հինգ դրուշ ալ թղթատարին յանձ-
նուելիք նամակաց յատկացնելու ժամանակ չունինք:

Կ Ր Թ Ա Բ Ա Ն

Հ Ա Ն Դ Է Ս Ա Մ Ս Օ Ր Ե Ա Յ

Խմբուղրութեամբ Հայկական կրթարանի նախկին և ա-
նուց և անօրէնսւթեամբ Մեծ. Պ. էֆէնտի Արտրունիի,
կրթԱՐԱՆ անուամբ ամսօրեայ հանդէս մը սկսաւ հրա-
տարակուիլ Յաջողութիւն մաղթելով իւր խմբագրաց,
կարդ մը իմաստակլապարոններու իբր ուղղեցոյց դասագիրք
կը յանձնարարենք սոյն հանդէսը:

Տարեկան բաժանորդագինն է Պոլսոյ համար 12, իսկ
գաւառաց համար 15 գահեկան:

« Զի՞ր ինչ ծԱԾՈՒԿ ՈՐ ՈՉ ԹԱՅՑՆԵՍՑԻ »

1888 Յունվար 18, Արեգի իդ և Մարերի ժբ. յիշատակ ցնծութեան և ուրախութեան չորից սուտ վկայից , որք ընկալան զպախշիս չիլչիլս մէճիախյականս , ի վարձատրութիւն բարեւութիւն ծառապայութեանց իւրեանց . ըստ բանին թէ՝ «Մարդ է որ գործէ զերկիր և զշյան պէշէն . »

Երդ Բոժոժիկեան

Չորս ցրուիչներ առտուն կանուխ ի Թաշ խանը վազէին , Խենթ հաւու պէս առտ անդ ինկած՝ Էմանէրէն բնտուէին . Զեռուընին կար բոլ իշաներ , որ առաջուց եկած էր , Յայտնի էր որ այս պահւէներ պօլքէսէ՛ն դրկուէր :

Այրին՝ հարիւր , Փիրին՝ քոան՝ Մախն Մէնին տասնական Մէճիտիյէք յանձնուեցան նոյն առաւօտ ի Թաշ խան : Քառորդ գարեան խմբադիրը որ չատ արցունք թափած էր , Պահչները երբոր տեսաւ՝ արտասուալից ծիծաղէր :

Ջմրան յատուկ ծաղիկներէ խոշոր փունջ մը կապեցին , Ցատկուտելով ու խայտալով գէպ յԱրեւելք չուեցին , Տէհչնաբան մեծ պէտերնուն հըրամանին անսալով — Հետ շէտիւր , հանիւն էւրէ , ուսուլուս պէշէն — Երդ եցին :

Խեղճն ըեկառաղ խանին դուռը բարե բռնած կ'սպասէր , — Պէտ էեր , ուրէ ուժուք՝ էւյանէն էօֆու — կըսէր : Խակ սժոժ իկն ականատես՝ ինքնիրեն կը հարցանէր Թէ — կաշառւող խմբակի մը գրածները ի՞նչ կարժէր —

Եթէ Հնչակ ու Բոժոժիկ ասոնց ըրածն ընէին՝
Սնտարակոյս իրենք նաև մասն և բաժին առնէին,
Բոյց ընթերցողք թող զիտնան թէ դործիք ըլլալու համար
Իրենց եղած առաջարկներն առջի օրէն մերժեցին .

Ա. յնչոփ աղմուկ և Քանդարը հարկաւ պարապի չէին,
և անշուշտ բերանք կը փոխուեին եթէ պահեւեաք ու շանային,
Քանդարը նուն հաւասար չէ՛ր թէ և այս նուերք չնչին;
Չի մեր պեհին ասոնցմէ շա՛տ պահեւ ժողուեց կաղանդին :



ՀԵՌԱԳՐԱԿԱՆ

[Աժանս Բոծոծիկ եւ զնկ.]

Պ. Ա. Փողոց

Ա. մուսանալ պատրաստուող երիտասարդ մը, վելչերս
իւր նշանածին տունը գանուած ատեն, գաշկինակը հանե-
լու միջոցին՝, տեսնելով որ գրպանը պահած հաղին իսու-
թին պատամբեր և գաշկինակէն առաջ դուրս ելեր է,
լեզուն կը կատկառուի և կայծակնահար կը լայ. ասո՞ր վրա
աղջկան ծնողը միաձայն հաւանութեամբ կ'որոշէ բժշկա-
կան քննութեան մը ենթարկել զպարսնը : Այժմէն սա
կարծիքը կոյ թէ, բժիշկը պարսնին յաննպաստ վճիռ պի-
տի տրծակեն, թէ և մենք այդպիսի քննութիւն մը աւե-
լորդ կը համարինք, զի քանի որ հապին խուժին իւր պատ-
կառելի ներկայութեամբ կը հաստատէ թէ պարսնը ար-
դէն լժշկին դիմած և հառը կը լելու վրայ է, ալ ի՞նչ
հար կայ ձանձրութիւն առնելու :



Թ. Ա. ՊԼԱՔԵԱՐ

Փիլիկ ԱլոՊօր ԿՈՒԻԼ.

ՄԵՐ թապլաքեար Փիլիկ ախաղարը, որ ձմբան մօտային
համեմատ կնոջը շրջազգեստին դարձնողչէք չորս մէծիս
վճարել չուղելուն համար զոքանչին հետ կռուած և երեք
շարաթներէ ի վեր տուն շերթալով փուռոը կը պառկէր,
անցեալ օր կնքահայր Ա.Հարսն աղային կը դիմէ և կ'աղա-
չէ որ օր մը կնքահայրը առանձինն տուն երթալով լաւ մը
յանդիմանէ թէ կինն և թէ զսքանչը, օրովհետեւ, “Վու-
թը պէնտի միւթէճալիսւղ մուխավէլէնուն շարթին ու շու-
րութին մուղայիր բաներ անելու ճամբուն պօչը բռներ
եին,, եղեր:

Ա.Հարսն աղայն, յետ մտածմանց, աղջիկտեսի գայած
առեն հետը տարած դաշնագիրը ծոցը դնելէն ետքը, անց
ետք կիւրակէ օրը Փիլիկ ախաղօր տունը կերթայ, ուր բող-
մոցին մէկ անկիւնը ծալաղտատիկ (Պալատ) հառելէն ետքը,
կ'սկսի բարդառիլ այսպէս :

— Տիւափիւ հանըմ, մոլիւմի տէվլէթնիդ է ուր՝ մորդ-
մին էկէր իր առած խօսքին ու մուխավէլէին ահկեամին
մուղայիր բանն մի անէ նը՝ մինպահաթ վրայ տի տայ, Դա-
ւիթ մօրդարէն անգամ, «Աղա թէ ոչ գառնայք առ նա՝
զուուր իւր արեալ եւ զաղեզն լարեալ է» ըսիր է նը՝ մու-
խավէլէնին չի բռնաղներան հըմար ըսեր է . պինաէն ա-
լէյն, էսասը մատաէին գալով, բամմանքնիդ ալ իշ՝ միւծի-
պով մուխավէլէնուզ իթիսպար չիք անիր :

— Մեղաեատառաւծոյ, ճանըմ կնկահար աղա, ատ ի՞նչ խօսք
է, հէմ մենք ինչո՞ւ համար մուխավայէ իլութիպար պիտի
ունենամք, աշխարհք արարառ զիտէ քի օլոռու օլուլը մենք
ծանիկ ծաւնիլ չունեցող ֆամիլեա մըն ենք :

— Եֆէնտըմ, լու թէմսիլի սիւլիւկ քսուած մախուքն
ալ մախամ չունի ոմիա՝ կաթնավերը ճանկը ձգածին ոռ
ըլւնը կու ծծի .

— Վա՛յ, սիւլիւկի՞ կը նմանցնես կոր մեզ .

— Խայըը էֆէնտըմ, լու թէմսիլի հըմար կըսիմ:

— Լոթէ դէմպիլը ի՞նչ է քի .

— Տիւտիւ հանըմ, զաննս մենք քեզի հետ մուխապէ-
րաթի մանանք նը՝ ինքզինքնիս խայիպ տ'անինք վէ աշտա-
րակ տ'երթանք . մայմուռ պախշու հանըմը փէս ըլլար
իսէ՝ շատ բարով տըլլար, դէօրէ ան կու հասկնայ,

— Հոս է ամա՝ քիչ մը գործ ունէր դուրսը . (Պատահէ)
Պիսթօ՛ս հանըմ, գործ դ լմնցաւ նէ ներս հրամմէ :

Խոկոյն Պիստոս հանըմը նազեքայլ ներս մտաւ, որով
Ահարոն աղային թոռմած այտերը զուհաւորեցան:

— Վա՛յ, հանըմս, բարով եկար, պայլական քէֆի՞կդ .

— Փառք Աստուծոյ կնկահար աղա, էրի սէֆէր տօղրու
կէմի կերթանք կոր . աս ո՞ւր ես խըեանէթ, հարսնիքէն
պէրի եկած չես . աստար մոռնալ կըլլայ, մի ետ .

— Եֆէնտըմ, թէքմիլ փուսն մէշզուլիյէթն ու տազ-
տաղային սէպէպովը դուրս ելոծ ջնք . ան չէ ըմմա , ա-
ղադ ինտո՞ր է , անցածներս փելիկը ըստւ ուր՝ էրէյիճէ
քէյփսիզ է եղեր վէ հէքիմները դաթի իւսիւտ արեր են .
աղէկցաւ մի ետ .

— Ա՛խ ճանըմ կնկահար աղա, շատ բան քաչեցինք ա-
մա՝ փառք Աստուծոյ, հազար փառք, հէլէ տղէկցու ,

— Վա՛խ, վա՛խ, վա՛խ, աղէկցու հէ . թօփափ բան, Փի-
լիպոսին թարիփին կէօրէ, հըմայէկս նոխցանետած տըլլար:

— Անոր ամեն խօսքին հաւտաս նէ՝ չիզար չելլար:

— Վա՛յ, մայմուռ հանըմ, ադ քարդ պէյնս ճամճեցուց :

— Պաշ թաճի . էն պէլլի է ետ խօսք ըստածդ թէք չըլ-
լար, չիփիթ կըլլայ :

— Եիտտակ է, տավան երկու թարափէն մորիկ անելու
եինք ուր՝ խարար մի տանք : (Շաբանակիւլէ)